

ցին ազատ և ասլոհով լինելու համար, Եկեղեցին ամեն ներքին և արտաքին արհաւրաց դէմ հզօր կացուցանելու համար, հարկ է որ հօտը խորհրդակցի հովույն հետ եկեղեցական վարչութեան մէջ, ամեն մասամբ։ Այս է Քրիստոնէական Կախութին Եկեղեցւոց սկզբունքն, այս է մեր Հայառտանեաց Եկեղեցւոց գարերով պահպանած վարչական եղանակն, այս է պատմութեան վլատակիներէն և նոյն խոկ մեր ժողովոդի կետնքէն հետախուզութեամբ հանուած ճշմարտութիւնն, և այս է, զոր պարտ է ճանաչել և գրիել ամեն Հայ, որ կը փափարի հաւատարիմ աւանդապահ մը նուլ իւր մայրէնի Եկեղեցւոց քրիստոնէական ճշմարիտ ոգւցն։

ՎԵՐՍԻՆ

ԱՌ ԵՐԱԶՄՈՅՉՆ ԱՐԾԱՎՈՅՑ

ՍԻՕՆԻ մէջ (թիւ 10. 1871) քառանեն աւելի ծանրակշխա. Հարցումներ առաջարկելով Արշակունի, Ա. Աւատիսի դէմ հրատարակած իւր զրախոս դիտողութեանց և յօդուածոց նկատմամբ, պահանջած էինք, առանց փախուստ տալու պաշտպանելիւր հրատարակութիւնքն և առանց յաջ և յահեակ խոտորելոց մի առ մի պատասխանել մեր հարցումներուն։

Արշակունի (թիւ 925), ըստ իւր ոք կարամութեան իրը ՚ի պատասխանի Ախօնի գրուածքին՝ Զախորդ յարյակում վերնագրով յօդուած մի հրատարակած է, որոց պարունակութիւնն պատ-

շաճ կը համարինք ահա համառօտաց գրութեամբ յառաջ բերել և ցցց տակ թէ ոքափ անսոեղի են և բուն խնդրոց վերտքերութենէն արտաքոյ,

1. Արշակունի ըստ հաւատառոր, որ Ախօնի յօդուածն Ոիարանութեան խորհրդակցութեամբ ու. Ա. Պատրիարքի համար թեամբ հրատարակուած է. ուստի և Եփի մերտիմական մորդարեսութեամբ կը գուշակէ որ յօդուածի հեղինակն անդարձոյց յանցաւ որ համարուելով պիտի գատապարտուի, ըստ որում գրուածոյն ոճն անգամ անվել կը դատէ Ախօնական Ոիարանութեան կը դատէ Ախօնական Ոիարանութեան։

2. Արշակունի, մեր հարցումներէն երկու հատն միայն յիշելով և ինքնին ըստ պատասխանելով, Եփիպաթեան Հայ հասարակութեան կը վէրբերի, կ'ըսէ, ուղարկել Ախօնի մենութեան և անոնց գիտակութեան է իսկ ինքն ձեռք կ'առնու. Ախօնով եպիսկոպոսի զրուատանցոց թելն և հնակարկատական ամենայն ճգամբ կը ջանայ կարկատել, որպէս թէ իբրեւ օրինաւոր առաջնորդ գնացած է Ախօնովն Ա. Գիսկուս, նոյն իւլ յաղթաղեռէ նոյն ի վէճ. Եռապար գուշոյէ հրատեան և առաջնորդութեան

3. Արշակունի, Եփիպատոսի և Աղեքաննդրից կալուածներն ցարդ Ա. Արքունին ըստ յանձնուելուն համար, յանցաւոր կը գատէ զնոյն խոկ Ոիարանութիւնն, որ, որպէս թէ օրինաւոր փոխանորդագրով օրինաւոր փոխանորդ ըստ կարգեր, որ կալուածներն իւրեն յանձնուին։

4. Արշակունի, Յակոբեան եղբարց համարատուութեան խնդրոյն համար կ'ըսէ թէ հնգամեայ հաշիւ տուած են ՚Ն. Վ. Կուպոր փառացին, որ և հրատարակուած է Արշակունի մէջ։

5. Արշակունի ըստ յաջ արդարացնել զնոյն, որպէս թէ միշտ որդիսական մեր ունեցած է Ա. Աթոռոց Ոիա-

բանութեան վրայ . կը զայրանայ որ
Ախօնի մէջ յօդուած հրատարակելով
կը ամիսն վրայ Յէ՛ կը ըստիւնք . դոփանակ ջողով իւս-
տիւն , և կը յաւելու նաև , որ Կա-
հիրէն իրեն զգիուած յօդուածի հր-
րատարակութիւնն մերժելով՝ ՚ի չնոր-
հը Յըրուսաղէմի վշտացուցած է իւր
Եղիպտոսի բարեկամներն :

Երդ՝ ցանկալով պատասխանագ-
րութեան գեղեցիկ դաս մի տալ Ա. Հ.
Հայութին , իւր յօդուածոյն պարունա-
կութեան կէտերն մի առ մի յիշելն
զկնի , կը պատասխաննենք ահա կար-
գաւ , որ խելամոէ թէ ո՞րչափ ամօթ
է խմբագրի կամ գրագիտի մի համար
ինդիր յարուցանել և պատասխանա-
տուութեան ասպարիզէն վատարար
փախուստ տալ այլընդ այլը երազներ
երազելով :

Նախ եթէ երազացոյզ չէ Ա. Հ. Հայութ,
ինչն կը գուշակէ որ Ախօնի յօդուածն
Ախաբանութեան և Ո . Պատրիարքի
գիտութեամբ հրատարակուած չէ :
Ինչն կը գուշակէ որ յօդուածագիրն
պիտի դատապարտուի , և ի՞նչ հիման
վրայ անվայէլ կը համարէ Ախօնի գրուա-
ծոյն ոճն կրօնական Ախաբանութեան:
Այն պառաւական երազատեսութիւն
և անկապակից յառաջաբանով եթէ
կ'ուղէ Ա. Հ. Հայութ պակացնել Ախօնի յօ-
դուածոյն պարունակած ճշմարտու-
թեանց ոյժն ու զօրութիւնը , այդ
մասին շատ կը սիսալի . վասն զի իւր
երազներն կարող չեն երբէք իրակա-
նութեան արժէք ունենալ Հասարա-
կութեան առջեւ . և եթէ ինքն իր-
նական ոճոյ կայելը իւնիւն ասելով կը հաս-
կընայ՝ շցել և շղոփորթել , ընդհա-
կառակն մեք կը հասկնանք՝ փարիսե-
ցիներն ու կեղծաւորներն գատարա-
տել , ստախօսներն ու երազատեսնե-
րըն ըմբերանել , անիրաւ ու խիզքը
ծախուած փաստաբաններն կշտամ-

բել , շահախնդիր շղոմարաներն ա-
մօթահար առնել , միով բանիւ , ըստ
առաքելական պատուիրանին , յանդիմա-
նել , սասպէլ , և Թիթարել , երբ իրենց
մոլար ճանապարհը թողլով կը զզան
և կը խոտանան այլեւս չմեղանչել :

Երկրորդ՝ Ախօնի ինդրած մեկնու-
թիւններն ինչն . Եղիպտոսաքնակ Հայ
հասարակութեան կը վերաբերին և
այլ Ա. Հ. Հայութին : Երբ Ա. Հ. Հայութ
ամբաստանութիւններ կը հր-
րատարակէ Ո . Աւմտիս Ախօրանու-
թեան գէմ , և իւր կողմէն ոչ միայն
ըլյարներ որ պատասխանատու չէ , այլ
ընդ հակառակն անանուն գրուածնե-
րուն վրայ ջատագովական և արդարա-
ցուցիչ կանխաբանութիւններ ևս կը
յաւելու իբրև խմբագիր , միթէ սոյն
յայտնի փաստաբանութեամբ չեն-
թարկեր իւր անձն պատասխանատու-
ութեան : Ո՞ի թէ իրաւունք չու-
նինք ամենայն մասամբ զինքն մեղ-
սակից հսմարել այն ամեն անուա-
նարկութեանց , զորս շարունակ կը
հրատարակէ ընդգէմ միաբանուկան
Աւմտիս : Եթէ համախոհ չէ ինքն Ա. Հ.
Հայութ , ինչն կը ծածկէ զրպարտիչ յօ-
դուածագիրներու անունն և ինչն
իւր կողմէն կը վաւերացնէ նոցա գը-
րածներն :

Կհա կը յայտնենք Ա. Հ. Հայութին , որ
մենք զինքն կը ճանաչեմք միակ պա-
տասխանատու և ոչ Եղիպտոսի հա-
սարակութիւնը , և կ'առաջարկենք ,
որ առանց փախուստ տալու՝ կամ
պատասխանէ մեր նախկին հարցում
ներուն , կամ յետո կոչէ իւր յանդու-
գըն զրպախօսութիւններն : Իսկ գալով
Անսրուզ եպիսկոպոսի խնդրոյն , կը
յայտնեմք Ա. Հ. Հայութին , որ որչափ տագ-
նապի , քրոնի ու տառապի , կարող չէ
Անսրուզի առաջնորդութեան օրինա-
ւորութիւնը հաստատել , Վասն զի

Վրդային վարչութեան ատենագրութենէն յայտնի է, որ Վեսրոպ իբրև առաջնորդ ըստ գնաց Աշխալտոս, այլ իբրև հանդիսատես Առեիշի ջրանցքի բացման : Եւ ինչպէս կարող էր իբրեւ առաջնորդ երթալ, քանի որ չէր հրաժարած Տրապիզոնի վիճակի առաջնորդութենէն : Ոիթէ Վսեմ. Նուպար Փաշայի հրաւիրագիրն (որց ստուգութեան վրայ տարակցյա ու նիւք) կարող է Վեսրոպի առաջնորդութեան օրինաւորութեանը փաստ համարուիլ, մինչդեռ պաշտօնական գրութիւնք ներհակն կավաղակեն : Հետեւապէս, եթէ մանրախուզիւ քննենք, Վեսրոպի բռնած ընթացքն ոչ թէ քաջալերութեան, այլդաւ տապարտութեան արժանի է : Վասն զի, առանց պաշտօնական հաստատութեան, իւր անձն առաջնորդ հրաւտարակելով յիշատակել առւած է եկեղեցեաց մէջ : Վասն զի ինքնակոչ անձնապատասնութեամբ խառնուած է տեղայն ազգային գործոց. վասն զի, առաջնորդական կնիք գործ դրած և կտակերու միջամուխ եղած է . վասն զի, Վասուածատուր վարդապետի փոխանորդութեան դէմմաքառած է, և արտաքոյ իւր Առեիշական հանդիսատեսութեան պաշտօնին՝ այնպիսի պարտապանցութիւններ ըրած է, որոնք երբէք կարող չեն արդարանալ Վրայաց անհիմն ներբողներով և երազապատում գովիստներով :

Երրորդ՝ թեթեւամտութիւն չը արդեօք Վրայաց պնդելն, թէ օրինաւոր փոխանորդագիր և փոխանորդ ըստնելուն համար է, որ մինչեւ ցայսօր Ա. Ծթուոյն կալուածներն իրեն յանձնուած չեն : Ոիթէ Ա. Ծթուոյս Արքաղան Վախագահն անձամբ Աշխալտոս չէր . մինչու ըստ յանձնուեցան կալուածատականն չէ (որ արդէն աւարդած կը հոչակէ) այլ առաջնորդականն, և ապա կը խոստովանի որ կալուածներն տակաւին յանձնուած չեն Երրուսաղէմին :

Ներն : Ոիթէ Իգնատիոս և Սիմէոն եպիսկոպոսներն Աշխալտոս չէին 'ի կողմանէ Վզգին և Ա. Ծթուոյս . մինչու ըստ յանձնուեցան կալուածներն : Ոիթէ Վասուածատուր վարդապետն իբրեւ փոխանորդ Աշխալտոս չէր : Ինչէն է որ Վեսրոպ եպիսկոպոսի անպաշտօնազիր, անհրուվարտակ և անվաւեր առաջնորդութիւնն ընդունուեցաւ և Վասուածատուր վարդապետի վաւերական փոխանորդութիւնըն շընդունուելէն զատ՝ ինքն եւս տառապանօք հարածուեցաւ :

Չորրորդ՝ Վրայաց մի կողմէն կը խոստովանի, որ Երրուսաղէմի կալուածներն տակաւին յանձնուած չեն և միւս կողմէն կը հրատարակէ, որ Յակոբեանք իրենց համարատուութեան պարզէ մեղ իւր հակասութիւններն : Երրուսաղէմի կալուածներն տակաւին իրեն յանձնուած չեն և հաշիւներն աւարտուածեն : Երրուսաղէմի 22 տարուան հաշիւ կը պահանջէ Յակոբեաններէնն նոքահնգամեայ հաշիւ տուած են, և այն ոչ թէ Երրուսաղէմին, այլ Վուստար Փաշային : Այն կը պնդէ թէ 30 տարիէն ՚ի վեր Երրուսաղէմի Ա. Ծթուութեաններից կալուածներէն ամեններին եկամուտ ստացած չէ, թէ Յակոբեաններէն և թէ նախորդներէն, և իւր կալուածապետական իրաւունքէն եւս ցարդ զրկուած է : Վրայաց նախ կը հրատարակէ անամօթաբար, որ Երրուսաղէմի Ա. Խաթանութեան յուզած իրենդիրն կալուածատականն չէ (որ արդէն աւարդած կը հոչակէ) այլ առաջնորդականն, և ապա կը խոստովանի որ կալուածներն տակաւին յանձնուած չեն Երրուսաղէմին :

Ի՞նչ կը հասկցուի Արլավացայ այս
աչքակապութեան հանելու կներէն :
Ինչու այսպէս կը տատամնի Արլավաց :
Ո՞վ պիտի մեկնէ այս հանելու կներն :
Եղիպատաքնակ Հայ հասարակու-
թիւնն (ի՞նչ պարտականէ), թէ ինքն
Արլավաց : Ապասե՞նք և տեսնե՞նք :

Հինգերորդ՝ Արլավաց, Ա. Աւատիս
Վիաբանութեան դէմ եղած ամեն
զրաբարութեանց և ամբաստանու-
թեանց շաեմարան դառնալէն զինի,
Ա. Աթուայս իրաւունքը մատելու
համար՝ այնչափ փաստաբանելէն զինի,
ընդհանուր Ազգի արդար համոզման
դէմ մասնաւորաց շահը պաշտպա-
նելու համար՝ այնքան ընդդիմախօ-
սելէն զինի, եղած է այժմքարողելու,
որ ինքն միշտ որդիական սէր և հարա-
զասութիւն ունեցած է առ Վիաբա-
նութիւնն Ա. Արտասաղէմի : Օ արմա-
նալի սէր և տարօրինակ հարազատու-
թիւն :

Չը գիտե՞նք թէ որդիական սէր և հա-
րազատ-թիւնն բառերն ի՞նչ նշանակու-
թիւն ունին Արլավացը առարանին մէջ:
Բայց մենք նկատողութեան առնլով
Արլավաց հրատարակութիւններն (ընդ-
դէմ) Ա. Աթուայս Կախագահն, ընդ-
դէմ Վիմեռն Ա. Եպիսկոպոսին, ընդ-
դէմ համօրէն միտքանական Աւատիս,
և մանաւանդ ընդդէմ իրաւանց Ա.
Աթուայս գարաւոր և նուիրական ի-
րաւանց) բայց առաջ կը յայտնե՞նք ա-
հա՛, որ Արլավաց անհարազատ է ոչ
միայն սուրբ Աթուայս, այլ նաև է
համօրէն Հայ Ազգութեան, վասն զի
Ազգի իրաւանց համար է որ Վիաբա-
նութիւնս կը բազոքէ, և Ազգի իրա-
ւանց դէմէ, որ Արլավաց կը փաստա-
բանէ լեզուագարութեամբ հանդերձ:

Վիաբանութիւնս սոյն յատկական
նկարագրով կը ճանաչէ զԱրլավաց, ուստի
և կը ծանուցանէ, որ ՚ի շնորհս Արտ-

սաղէմի, բնաւ ըստ մերժէ Եղիպատսի
իւր բարեկամաց յօդուածներն և ՚ի
զուր ըսվասացնէ նոցա սիրան, այլ թնգ
հրատարակիէ որշափ և կամի, և մենք
պատրաստ ենք ամենայն վատահու-
թեամբ իւր աչքակապութիւններն
հրագարակաւ նշաւակել և Ա. Աթու-
այս իրաւունքն պաշտպանելով ամեն
ընդդիմախօսներ ամօթահար առնել :

ՄԵԼԵԹԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԹԻՆԱՅԻ ԵՒ

ԳՐԻԳՈՐԻՈՍ ՄԵՏՐԱՊՈԼԻՏ ՔԻՌԻ

Երկու Յայն եպիսկոպոսներ, իրենց
գրաւոր երկասիրութեամբ, հակա-
պատկեր տեսարան մի կ'ընծայեն ու-
սումնական աշխարհին : Աթինայի ե-
պիսկոպոսն, իւր քանի մի լեզուով
թարգմանուած և Արտասաղէմի ներ-
կայ Պատրիարքէն իրբեւ դասագիրք
վաւերացած, Ավելցական Պատմութեան
մէջ, իսպան կը դատապարտէ Հայաս-
տանեաց Ավելցակին, անլուր և զար-
հուրելի մալրութեանց հետեւ ողքա-
րողելով Խոկ Պիտիս եպիսկոպոսն, իւր
Յայն մութեան Հայիսկան և Յունական
Եվելցեաց գրքավ բոլորավին տարբեր
տեսութեամբ կը նայի Հայաստա-
նեաց եկեղեցւոյն վրայ, վասն զի,
կըսէ .“ Ուրիշ ազգ մը ըս կայ, որ կը
բած ըլլայ անքան քաղաքական և կրօ-
նական հալածմաւնք, որքան Հայ աղ-
դը, ՚ի վերաց այսր ամենայնի այս զի-
րոր յաջորդող ահռելի փոթորիկնե-
րուն մէջ անսասան յարաւեւեց ՚ի ք-
րիստոսի հաւատքին վրայ ։”

Աթինայի եպիսկոպոսի Վրբին վր-
աց մենք արդէն խօսած ենք և պա-